

# ԱՌԵՒ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ

## ԳԼԽԱՀԻՈՐ ԱՐՉԱՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Անիկ՝ Բագրատունեաց վերջին մայրաքաղաքի՝ Մայր Եկեղեցւոյ գլխաւոր արձանագրութիւնն առաջին անգամ քննեց և հրատարակեց Շահնամեանց (1), իսկ յետոյ՝ նոր քննութենէ անցուցին եւ հրատարակեցին Զալալեանց (2) եւ Սարգիսան (3). բոլորն ալ սիսալաշատ:

Գրեթէ այս միջոցներուն լոյս տեսաւ Բրոսէի մէկ գիրքը (4), յարակից պատկերներով, որոնք սակայն՝ գիտութեան համար նոր լոյս մը չին բերեր Մայր Եկեղեցւոյ արձանագրութեան մասին, որովհետեւ Բրոսէ անձամբ չէր այցելած Անի, եւ պատկերներու կարգին դրուած արձանագրութիւնները հրատարակուած էին Յուլիոս կեսարների գծագրած անյաջող պատկերներուն վրայէն:

Կեսարներ լաւ գծագրիչ մըն էր, բայց իրեն անձանօթ լեզուի մը արձանագրութիւնները ճշափւ գծագրելու չափ ընդունակութիւն չունէր. հետեւաբար՝ գծագրած արձանագրութիւնները բնագրին հաւատարիմ ըլլալէ հեռու էին:

(1) Յովլի. Եպսկ. Շահնամեանց. «Ասորագրութիւն կաթուլիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատյա», իտ. թ., երես 353—354: Էջմիածնի, 1842:

(2) Սարգիս արքեպոս. Զալալեանց. «Համապարհութիւն ի լեծն Հայաստան», իտ. թ., երես 5: Տիֆլիս, 1858:

(3) Հ. Ներսէս Սարգիսեան, «Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի Անդ Հայս», երես 117: Վենետիկ, 1864:

(4) M. F. Brosset, «Les Ruines d'Ani», իտ. Ա. եւ թ.: Պետերբ., 1860 եւ 1861:

Մայր Եկեղեցւոյ գլխաւոր արձանագրութեան վերջին հրատարակիչներն եղած են չ. Ալիշան (5) եւ Կոստանեանց(6). բայց՝ գժեախտաբար՝ ասոնք ալ պակասաւոր եւ սիսալ:

Ներկայ հրատարակութիւնս՝ առաջին գիտական արտագրութիւնն եւ ստոյդ ընթերցումն է, որ լոյս կը տեմնէ արձանագրութեանս փորագրուելէն՝ այն է 1001 թուականէն՝ մինչեւ հիմայ:

(Արձանագրութիւնը տեսնել էջ 71)

Արձանագրութեանս ընթերցումն է.

«Ի ՆԾ թուականիս Հայոց. Մժթթուականին Հոռոմոց, Բենիամին գրէ.— Ի ժամանակս աստուածապատիւ եւ հոգեւոր տեառն Սարգսի, Հայոց կաթաղիկոսի, եւ ի մեծափառ թագաւորութեանն Գագկայ, Հայոց եւ Վրաց շահնշահի, ես՝ Կատրանիդէ, Հայոց թագուհի, դուստր Վասակայ, Սիւնեաց թագաւորի, յողորմութիւնն Աստուծոյ աստակնեցայ. եւ հրամանաւ առն իմոյ՝ Գագկայ շահնշահի՝ շինեցի զուրբ կաթաղիկէս, զար էր հիմագրեալ մեծին Սմալատայ. եւ կանգնեցաք տուն Աստուծոյ, նորոգ եւ կենդանի, ծնունդ հոգեւոր եւ արձան մշտնչենաւոր. զարդարեցի

(5) Հ. Պետրով. Վ. Ալիշան, «Շիրակ, Տեղագրութիւն պատկերացոյց», երես 67—68: Վենետիկ, 1881:

(6) Կ. Կոստանեանց, «Վիմական Տարեգիրը, Տուքակ ժողովածոյ արձանագրութեանց Հայոց», եր. 13: Պետերբ., 1913:

ԱՆԻՒՄ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԳԼԻԱԽՈՅ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ

եւ զարդիւք պատուականաւք, նուէրք ինձ  
ի Քրիստոս, եւ զարմից իմ եւ որդւոց՝  
Սմօլատայ, Աբասայ եւ Աշոտյ:

«Հրամայեալ եմ, ես՝ տէր Սարգիս,  
սպասաւորաց եկեղեցւոյս, յետ ելից բա-  
րեկացած թագուհւոյս՝ զՎարդավարին  
յիննեակն միով քառամնիւ կատարել ան-  
խափան, մինչեւ ի գալուսան Քրիստոսի:  
Էթէ ոք զարձանագրեալդ անփոյթ առնէ,  
գտապարտեալ եղիցի ի Քրիստոսէ:

«Ի վեց հազար չորեք հարիւր երեսուն  
եւ երեք ամացն Ագամայ, ի հազար և եր-  
կոտասան ամի մարմանալոյ, Աստուածն  
Բանի, ի Զ եւ ԺԱ ամի հաւատալոյ ի  
Քրիստոս Հայոց, գրեցաւ յիշատակարանս  
ի ձեռն իմ Բենիսամինէ:»

Ինչպէս կը տեսնուի, եկեղեցին շինել  
տուալ կատանիդէ (7) թագուհին՝ Սիւն-  
եաց Վասակ թագաւորին ազջին է: Վա-  
սակ՝ որդին էր Սիւնեաց Սմբատ թագաւո-  
րին, որ մեռած է 998 թուականէն յա-  
ռաջ. իսկ ինքը՝ Վասակ՝ կենդանի էր 958  
եւ 1019 թուականներուն:

Գալով Դադիկի, ասիկայ մեր պատմու-  
թեան մէջ ծանօթ Գագիկ Ա. Շահնշահ  
թագաւորն է, որդին Աշոտ Գ. Ողորմած  
թագաւորին (953—977), որ իր եղբօր՝  
Սմբատ Բ. Տիեզերակալ թագաւորին յա-  
ջորդած է 989ին, եւ մեռած է 1020ին:

Գագիկ Ա. շինել տուած է Անիի Ա.  
Քրիգոր եկեղեցին, որուն փլատակներուն  
տակէն հանուած է իր մեծագիր արձանը:

\* \* \*

Հիմայ գանք ուրիշ կէտի մը քննու-  
թեան:

Տարիներ յառաջ Պարիսի Journal Asiatique հանդէսին մէջ կը պնդէի, թէ այն  
ժամանակ երբ ճարտարապետութեան մէջ  
«Գոթական» կոչուած ոճը տակաւին ծա-  
նօթ չէր Եւրոպայի, Անիի Մայր եկեղեցին

(7) Ո՛չ թէ «կատամիդէ», ինչպէս սխալ  
կը կարդան ումանք:

նոյն ոճի առաջին օրինակը կը ներկայա-  
ցնէր Հայոց մէջ (8):

Այս պարագան եւրոպացի գիտնական-  
ներն ալ նկատի առնելով կ'ըսէին եւ ցարդ-  
յամառօրէն կը պնդէն, թէ Հայերն իրենց  
հին պատմիչներէն հասուածներ «արտա-  
գրած» դրած են համեմատապէս նոր  
պատմական յիշատակարաններու վրայ, եւ  
կամ իրենց շէնքերուն վրայէն հնագոյն  
արձանագրութիւնները քակելով տարած-  
ղետեղած են ուրիշ աւելի նոր ժամանակ-  
ուան շէնքի մը վրայ, օրինակ՝ Անիի Մայր  
եկեղեցւոյ վրայ, կարծենալ ասպացուցանե-  
լու համար վերջինիս հնութիւնը: Այս տա-  
րօրինակ կարծիքն յայսնած է նոյն իսկ  
Պրոֆ. Մառ, Կ. Կոստանեանցի վերոյիշեալ  
«Վիմական Տարեգիրք»ին ուսւերէն յառա-  
ջաբանին մէջ (9):

Հ. Ներսէս Վ. Ակինեան, որուն հազոր-  
գած էի Մայր եկեղեցւոյ վերի արձանա-  
գրութեան մէկ լուսանկարը, 1922ին ինձ  
կը գրէր այդ մասին. — «Այս արձանա-  
գրութիւնը շատ կարեւոր է, վասն զի վրա-  
ցի, ուսւ եւ Եւրոպացի գիտունք կը կաս-  
կածին եկեղեցւոյ հնութեան վրայ, որ ա-  
ռաջին գորիկն է իւր հնութեամբ, հայկա-  
կան հողին վրայ:»


Եւ իրօք՝ այս արձանագրութիւնը  
կուգայ ապացուցանել, թէ Անիի Մայր ե-  
կեղեցին, որ գոթական ոճի առաջին օրի-  
նակն է Հայաստանի մէջ, կառուցուած է  
միշտ 1001 թուականին, եւ արձանագրու-  
թիւնը փորագրուած քարը գրաէն բերուած  
չէ, ինչպէս կը հաստատեն քարերու նոյ-  
նութիւնը (տեսակով ու գոյնով), անսնց  
համաշխափութիւնն ու գիրքը (նիստը):

Մայր եկեղեցւոյ գլխաւոր արձանա-  
գրութեան խակական ըլլալուն աւելի  
փայլուն ապացոյց է նաեւ այն, որ նոյն  
եկեղեցւոյ հիւսիսային պատին վրայ, գետ-  
նէն գրեթէ մէկուկէս մետր բարձրու-

(8) Journal Asiatique, 1908, Mai—Juin,  
երես 530:

(9) Անդ, Երես XVIII, ինչպէս նաեւ ծա-  
նօթ, 41:

U. N. H. H. U. N. G. R. H. H. B. H. G. H. P. I.



թեամբ կը կարդացուի շէնքին բուն հիմնադրին անունը, այսպէս.— ՍՄՊԱՏԱՅ է:

Ասիկայ Բագրատունեաց հարստութեան թագաւորներէն Սմբատ Բ. Տիեզերակալնէ, որ իշխած է 977 թուականէն մինչեւ 989. ուրեմն՝ Գագիկ Ա. Շահնշահի անմիջական նախարարն է:

Արդ, Սմբատ Տիեզերակալ երբ իր հօր՝ Աշոտ Գ.ի յաջորդեց, իր հօր կողմէ մայրագաղաքի վերածուած Անին ընդարձակեց, հաստաբեսու պարիսպներով ու խոր փոսերով շրջապատեց, եւ «Հիմք գրաւ» (արկանէ հիմն) Մայր եկեղեցւոյ շինութեան (10), որուն վրայ փորագրել տուաւ իր անունը. բայց շէնքին աւարտումը չտեսած՝ մ'եռաւ, եւ իր եղբօր կինը (կատրանիդէ թագուհի) իր անձնական ծախքով աւարտել տուաւ զայն, ինչպէս կարդացինք վերի արձանագրութեան մէջ:

Սմբատի անուան երկու տարբեր տեղեր եւ տարբեր պարագաներու մէջ յիշատակութիւնը, ինչպէս նաեւ միեւնոյն ուղ-

(10) Ժ—ԺԱ. Դարուց պատմիչ Ստեփ. Ասողիկի բառերով, Գիրք Գ. Գլ. ԺԱ:

զագրութեամբ՝ (Պ-ով) գրուիլը կ'ապացուցանեն, թէ խնդրոյ առարկայ եղող արձանագրութիւնը կեղծ չէ:

Կայ նաեւ ուրիշ փաստ մը:

Մայր եկեղեցւոյ շինութեան ժամանակակից պատմիչ մը՝ Ստեփանոս Ասողիկ, երսէ թէ՝ «Կատրամիդէ թագուհի... շինեաց զիմնարկեալ եկեղեցին Սմբատայ..., որ ի քաղաքին Անւոյ (11):»

Ուրեմն՝

ա) Ճիշտ է որ եկեղեցիս շինել տուածէ կատրանիդէ թագուհին, ինչպէս կ'ըսէ արձանագրութիւնը:

բ) Պատմիչը՝ թագուհին անունը գըրած է «Կատրամիդէ» ձեւով, Մ-ով: Արդ՝ եթէ արձանագրութիւնս «արտագրուած» է, պիտի սննենայինք նոյնպէս Մ-ով. բայց գրած է Ն.ով՝ կատրանիդէ:

Ասոնք փաստեր են...:

Կ. Յ. ԲԱՍՄԱԶԵԱՆ

(11) Ստեփանոսի Տարմնեցւոյ Ասողիկան պատմութիւնն Տիեզերական, Գիրք Գ, Գլ. Լ: